

ՐԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՅԻ

Գ. — Եկեղեցական կարգ ու սարքի, Խորհուրդներու, մանաւանդ ներամնական վեանքի ուղղ. — Յիշել Սեւ Լեւոսն մեծ վանքերը այդ դարուն, ձգուած ուղղակի իր տեսութեան — իր մեղի կտակած կտորները թէ է հատուածական, բայց կը կազմեն կարելի նշմարներ իրականութեամբ բարասուն, պատմութեան համար չափազանց թանկ։ Ոչ մէկ հեղինակէ այսքան ապրուած (vécu), յատկանշական փոքր գրուածներ, փոքրիտող ու թիւններ մենք ունինք մեր հին մատենագրութենէն։ Ըսեր եմ տեղ մը Մագիստրոսի յիտուն նամակներէն ընկերութեան մը պատկերը չի շինուիր մեր մտքին մէջ։ Լամբրոնայցի Պատարագի շուրջ, քահանայի մը ուղղած իր պտտիկ մէկ պատասխիկէն դասակարգ մը մտադրել կը սեւեռուի մեր մտքին մէջ։ Մեղք որ կրօնական իր եռանդը կարմիր շուրջառի մը պէս ձգուած մնայ ընդմէջ իր և աշխարհին։ Այլապէս մենք կ'ունենայինք մեր ժԲ. գարը, մեր Միջին դարը, մեր կիլիկեան հարստութիւնը, մեր եկեղեցիին իմացական դէմքը անհաւասարելի պայծառութեամբ։

Թ Ե Ր Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Ր

Դ. — Կ'առաջարկեմ ձեզի իր անձը, գործին չափ մեծ ու գեղեցիկ — աւելորդ է վերլուծումը. — Քիչ բան ունիմ այս մարդուն աւելցնելիք։ Բանաստեղծ մը չէ, շինող մը չէ։ Արտաքին յարաբերութեանց մարդ, չէ կրցած իր ժողովուրդին ալ ըստպար ընել այն հեռահայեաց գարբրու իշնող հայեցողութեամբ (contemplation) որով կ'ուզենք զգեստաւորել մեր հին պատմութեան մէջ հոյուսապետները, Մեսրոպ, Սահակ, Օձնեցի ևն։ Չեմ գիտեր ինչո՞ւ իր այնքան բարձր ու ազնիւ տուրքերէն շատ յատանեաց եկեղեցին չըլլայ շահած առնուազն արեւմուտքի երկու մեծ եկեղեցիներուն բարեացակամութիւնը, իսլամ ծո-

վուն մէջ նետուած մեր ժողովուրդին։ Կրնայ առարկուիլ որ մեր թերութիւնները կան որ կը վարեն մեզ մանաւանդ մեր մեծ անձնաւորութեանց ընդմէջէն։ Կրնայ ըլլայ։ Կ'երեւակայիմ զինքը Հոռոմի գահին վրայ։ Անոնց եկեղեցին հաւանաբար իր մեծագոյն պագերուն քովը դնէր անոր անունը։ Կը հաւատամ այս ըսածին։ Իր դաւանաբանական գործէն անկարող եմ մանազրուական տեսութիւն մը, հայ եկեղեցու իմաստասիրութիւնը խտացնել — յիշել Շնորհալին — իր ճիւղորհուրդներուն մէջ որքանը թարգմանածոյ և որքանը ինքնազիր։ չեմ կրնար վճռել։ Ըսի թէ տրամաբանութիւնն էր տիրականը իր մէջ։ Այս վճռու իր ոճին տպաւորութիւնն էր իմ վրաս։ Չեմ կարդացած իրմէ գրուածք մը ուր մտածումը ինքնին պարտադրէր ինքզինքը առանց հոկտորութեան և զգայնութեան նպաստին։

Գործին ցարդուրիւնը կամ կեիւր. — Յտանկ է, այդ զգայնութեան տեսակէտով, ժամանակին գերազոյն տաղնապը, եկեղեցիներու միութիւնը — Շնորհալիով սկսուածը — որ կը շարունակուի իրմով, առանց լուծումի մը յանգելու։ Քաղաքական որոշ գունաւորում մը կայ այս մարդուն գործունէութեանը մէջ։ Իր նամակներն ու թուղթերը որոշ հասկացողութեամբ մը կը գոհացնեն մեր միտքը կիլիկեան և հայաստանեան ուղտութենէն։ Իշխաններ, եկեղեցականներ, սոսկական անհատներ, երբեմն հոգեկան գրուապ, բանաստեղծական որոշ զգացողութիւն — անտանելի տաղաչափ մըն է երբ մուսաներուն բարբառը կը փորձէ, կարծես թէ իր ամբողջ զգայնութիւնը յատկացուցած է իր արձակին — թոխք և երեւակայութիւն մանաւանդ անձին իր շեշտը զայն կ'ընեն ամէն ժամանակներու համար շահեկան մարդ։ Չմոռնալ որ ամէն հալածուող մարդոց նման անոր յիշատակն ալ դեռ չէ կանչած։ Անիկա մէկն է այն քիչերէն որուն նուիրուած հատոր մը մէկ քանի յատկանիշները պիտի գտնէր հայ հաւաքական հոգեբանութեան։ Անոր մէջ ըզգացի մեր ժամանակներու անձնուէր եկեղեցականի մը կիրքն ու զգայնութիւնը։ Առանց վարանելու կը յիշեմ հոս անոնքը Երրմեանի։

Լեզու. — ԺԲ. գարու գրական վերա-

ներողուճը — Արծաթի դար որակուած — արձակին վրայ է որ երեւան կուգայ ամեւնէն աւելի ուշագրաւ կերպով: Ու այդ արձակին ամենէն մեծ գործաւորը առանց վարանհլու կրնամ անուանել Լամբրոնացին: Ըսի թէ նախագաւառութիւնը մանուածապատ (torneux) էր, ըսի կ'ուզէի թէ իմ մտածէր: Ու երբ մտքի առջեւ ունեւնանք անհուն դժուարութիւնը մեր հեղինակներու Ե. դարէն սկսեալ, մտածման ատակ գործիք մը ճարելու, այն ատեն կը հասկնաք թէ ինչ առաւելութիւն է իր մօտ այդ ամուր, հիմնականով պաշտպանուած ու աւելորդէն զերծ գործիքը, որուն մէջ երբեմն երբեմն ժողովրդական տարրեր, կրիստոնքարար աշխարհարարի յոգնակի մասնակներ, բաւեր, օտարներէ փոխազրուամներ, ունին բանասիրական որոշ տարողութիւն: Շատ շահեկան պիտի ըլլար իր թարգմանութեանց վրայ ուսումնասիրել լեզուի հարցը իր մօտ — այդ բանը ըրած են Վիեննացիները Ե. դարու հեղինակներուն, Դուրեան Սրբազան շատ շահեկան բաներ ըսած է այդ թարգմանութեանց առիթով: — Լամբրոնացիի թարգմանութիւնները հայոց հին լեզուին յեղաշրջումէն պատմող շատ մասնաշաղկապներ կ'ենթադրեմ թէ կը ծրարեն իր գործը: Մեր բանասիրութիւնը մարդուի ընդարձակ դաշտ մը ունի այդ մարդուն գործէն:

Քիչ մը ծանրաշարժ, ոչ դաշն, նոյն իսկ անկիւնաւոր, չըսելու համար խորդ ու բորդ այդ լեզուն իր շունչովը, կառոյցովը մտածուճը նուաճելու յայտնի ջանքովը զգացումներէ մթերեալ մշտագոյ շերտութեամբ մը, մեր մշակոյթէն պահ է:

Գործիք սեղը մեր Մասեմագրութեան մէջ. — Լամբրոնացի անոնցմէ է որոնց անձը աւելի մեծ է քան թէ իրենց գործը: Այս վճիռը տարածել նաև մեր պատմութեան և գրականութեան ալ վրայ հաւասարապէս: Անհամեմատ կերպով ժիւր, անձանձիր գործունէութեան այս հսկան իր անուշտ մեղի հարկադրող բացառիկ գործ մը չէ կտակած մեր հին Մատենագրութեան: Ճաւ է անշուշտ այս դատաստանը: Բայց չի դադրիր իրականութեան արձագանքը ըլլալէ: Արդի սերունդը այդ մարդը պիտի շփնտուէ ճանչնալու համար Արծաթէ դարու մեր գրակաւութիւնը: Բայց պիտի սիրէ իր անզուսպ

խառնուածքը, իր մշտագրգիւ անձնաւորութիւնը, հեռահայեաց իր ախորժակները, սուր, բիրտ իր եռանդը, կատաղութիւնը նոյն իսկ, բայց պիտի վարանի իր գործին առջեւ, որ թէև իբր քանակ ունի որոշ տարողութիւն, բայց իբր որակ կ'ընկզմի միջինին մէջ իր ժամանակին: Ըսի թէ բանաստեղծ մը չկար իր մէջ: Ըսել կ'ուզէի թէ մեր ցեղին զգացման գոհարներէն պատահակի երեւցող փառքեր — կ'ականարկեմ Շարակնոցի գոհարներուն — չպատուեցին իր յիշատակը իրմէ վերջ: Երէկ կարողացի Աստուածածնայ վրայ իր ներբողեանը վըճուական դատումէ մը առաջ: Քոր բեկում մը առթեց ատիկա ու կարօտակի յիշեցի մեծ ճիմարութիւնը որով հայոց եկեղեցւոյ գրականութեան մէջ Աստուածածնայ նուիրուած ամէն պատարիկ տունուսան զգացմամբ, խորունկ մարդկայնութեամբ մը թրթռուն բանաստեղծութիւն մը կը պարունակէ — հրաշքը մեր «մեծացուցէններուն — յիշեցի պարձաւու Բան ԶԱ. Նարեկին, Աստուածածնայ հօր մաղաքանքը սելարդ» —, Լամբրոնացի իր այդ ընդարձակ ներբողին մէջ իր մերկութեան դժբախտութեան է որ կ'ուզէ իրագործել: Ու նոր չէ որ քննադատները — հիները այդ անունը իբրև մեկնիչ գործածեցին արդէն — զըժբախտ ստեղծողներ, առնուազն անկարող պահանջիտներ եղած են:

Իր անձէն դուրս, որուն կ'երթայ իմ հիացումս, ունիմ գովեստի խօսք իր նախագաւառութեան գնացքին վրայ որ իրեն պատկանելուն չափ դարուն այ նկարագրին է: Մեր լեզուն այդ շրջանին քաղաքական գործիք մըն է զբթեմէ մեր գրողներուն ձեռքին տակ, ճկուն և կենդանի, իրաթերեւս արեւմուտքի հետ շփման մէջ, թութափած քիչ մը շատ նենդ ազդեցութիւնը յոյնի որ քաղցկեզը եղաւ հայ գրականութեան ամբողջ դարեր, արգիլելով անոր կեանքը, թերեւս ազդեցութեանէն ազատելով մեր գործած առարկա-արարական ճնշումին որ մեր միտքը նուաճուած պահեց:

Մատենագրութեան մէջ իր նեղ տեղը սակայն չէ դադրած խնդիր ստեղծելէ, մանաւանդ ժԹ. դարուն հասկանալի նըպատակներով, երբ մեր կաթողիկ վարդապետները այդ մարդուն մէջ մեծ գրագէտ մը կը դաւանին: Մեր սերունդը անոր անձը

ՆՇՂՍԱՐԲ ԿՆՍԻՆԵԱՅ

ՄԵՄԱՑՈՒՍՑԷ ԵԱՐԱԿԱՆՆԵՐ

Մեր Եկեղեցիին մէջ գործածուող Եարակնոցը կը պարունակէ 55 կանոնական Մեծացուցէներ միայն, ինչ որ շատ չնչին թիւ մը կը ներկայացնէ Հարցերու մեծ թիւին — 190 — համեմատութեամբ: Այս իրողութեան պատճառն այն է որ հին ժամանակ Մեծացուցէն կ'երգուէր միայն կիրակի օրերը Իւղաբերից կարգին մէջ, և ոչ թէ ամէն օր ինչպէս հիւսմ: Այս 55 Մեծացուցէներէն 40 հասր կը վերագրուին Մովսէս քերթողի, որ կը նկատուի Յարութեան Հարցերուն հեղինակը:

Կանոնական Մեծացուցէներու փոքր թիւին բաղդատմամբ ուշագրաւ է մեծութիւնը թիւին պարականոն Մեծացուցէներու — 60 պատկեր — զոր Ս. Էջմիածնի միաբաններէն Սահակ վարդ. Ամատունի ձեռագիր Եարակնոցներէ քաղած և հրատարակած է 1911ին, ի վաղարշապատ (Հին և Նոր Պարականոն կամ Անվաւեր Եարականոց):

գնահատելէ ետքը, անոր գործը կը դարձնէ իր ժամանակի ընդհանուր միջինին: Պիտի չկարգանք զինքը գծնդակ բախտին համար որ կը սպասէ ամէն մեկնիչի: Առանց ըստեղծագործ արդիւնքի մենք պիտի չլիջինք ոչ ոքի այն արդար փառքը որուն իրաւունքը ունի ամենէն հասարակ քահանան որ կը ստեղծէ: Տարօրինակ է որ մտածած չըլլայ գրականութեան մարդ մը, որ զերբ գործածեց իր համոզումներուն ի պաշտպանութիւն: Տարօրինակ է որ իր ժամանակի ամբողջ մշակոյթները կիմնովին վերծանած այս մարդը — կ'անկարկեմ լատին ու յոյն մշակոյթներէն իր հատուկեան փրպով վայելչութենէ դուրս բան մը հասկցած չըլլայ: Ներսէս Լամբրոնացի շատ գեղեցիկ կէքեաթ մըն է:

(4) **Յ. ՕՇԱԿԱՆ**

→ ԿԵՐՁ Ի ←

Ս. Աթոռոյս Զեռագրատան թիւ 503 Եարակնոցը կը պարունակէ բազմաթիւ անտիպ շարականներ, որոնցմէ Յովհաննէս Սարկաւազ վարդապետի գրած Դեռոնդեանց ակնձինքս շարական ժամանակին հրատարակուեցաւ Սիոնի մէջ (1941 էջ 74-75): Այս անգամ կը ներկայացնենք տասնեակ մը ընտիր Մեծացուցէներ, առնելով նոյն ձեռագրէն, թուրթք 37-45, որոնք իրենց լեզուով, տաղաչափութեամբ և բովանդակութեամբ կը նմանին մեր հնագոյն շարականներուն:

1. ԱՁ. — Մայր Աստուծոյ Խաչելոյն տըրտեալ Մարիամ, ահա ցընծայ (յ) և դուարճանցի, քանզի յարեաւ փառքըն հօր այսօր որդին քո միածին, ըլլեց մեծացուցանեմք:

Երկնաւոր թագաւորին թագեցելոյ մայրըք թաղծեալ, այսօր բերկրեաց ուրախութեամբ. քանզի յաղթողը զօրութեամբ կոխեաց զգօրութիւն մահու և զբժոխսց, յառնելով ի մեռելոց, ըլլեցի .:

Կուսութեամբ կընքեալ ծընող միածնին, նորահրաջ քեզ աւետիք. քանզի անհրաճելուն մեռելոց կընքեալ վիժով այսօր յարեաւ, զհոգիս մարդկան լուստարեաց, ըլլեցի .:

2. ԻՁ. — Ուրախ լիբ աստուածածին տապանակ աստուածընկալ, որ ծընար զանըսկիզբըն բանն. օրհնութեամբ երգով ըլլեց մեծացուցանեմք:

Որնդայ (յ) տաճար և առգաստ անըսկընակից որդւոյն, որ եղբ պարծանք կուսութեան մարդկան. օրհնութեամբ .:

Բարիխօսեա վասըն մեր անդադար աստուածածին, որ մայրդ ես և աղախին Քրիստոսի. օրհնութեամբ .:

3. ԲՁ. — Որ զբանն Աստուած յորովայնի քուժ ընկալար, և ծընար ըլնա մարմնով աստուածածին. օրհնութեամբ երգով ըլլեց մեծացուցանեմք:

Որ զհոգին Աստուած մարմնով ի զերկըս քո բարձր մտքնի անկիզկէ տիրամայր աստուածածին. օրհնութեամբ .:

Որ ըլկացըն կենաց քաղցեալ բնու